

ԱՄՀԱ

ՀԱՐԱՊԱԹԵՐԹ

17^{րդ} ՏԱՐԻ.—ԹԻՒ 17. (561)

24 ԱՊՐԻԼ 1904

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ

թ.—ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԽՆԱՅՈՂՈՒԹԻՒՆ (*)

Ո. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ



ՆՅԱՆԵԿԱՆ ԵՐԳԱՆԿՈ ԹԻՒՆԸ պահպանող ու աղոհովող երկու ռւրիշ առաքինութիւններ կան, որք անբաժան պարտին ըլլու ամէն բարձր կազմ ընտանեկան յարկերէ, եւ որք են Աշխատութիւն եւ խնայողութիւն:

Աշխատութիւնը ի՞նչպէս չըլլայ օրէնքը ընտանեկան կեանքին, այն որ օրէնքն է ամէն կեանքին Այր մարգուն աշխատութիւնն է օր ընտանիքին պէտքերուն բաւականութիւն պիտի տայ, վառարանը ջերմ ու սեղանը շէն պիտի պահէ, հանգստաւէտ կեանքի մը զիւրութիւնները պիտի զնէ տան մէջ ու գոհունակութիւնն ընծայէ իրեններուն, ու բնակարանին օրտանածոյ վաելչութիւնն ու շնորհը պիտի կազմէ: Ամուսնացեալ մարդը, ծոյլ ըլլալէ հեռու, պիտի կրկնապատէ իր ճիզերը տակաւ յաւելցած պէտքերուն բաւել կարենալու համար Անչու շտ ինդիրը շռայլ ու զեղին կեանք մ'ապրելուն ու ապրել տալուն վրայ չէ, ընդհակառակն բայց ամէն ընտանեաց զլուխ եղող անձի պարտքն է բաւարար, համեստ ու պատուաւոր կացութիւն մը ապահովել իրեններուն: Այս պայմանով է անշուշտ իր երջանկո թիւնն ալ: Իրենները զրկուած տեսնել ցաւ մըն է ճշմարիտ հօր, իսկ տեսնել զանոնք գոհ, զուարթ ու երջանիկ՝ ի՞նչ քաղցրութիւն է անոր սրտին, երբ կը զգայ թէ: իրեն կը պորտին նոքա իրենց վայելումները եւ թէ իր աշխատութիւնն է որ կը ստեղծէ անոնց երջանկութիւնը: Իր աշխատութեամբ հայթայթուած բարի բերքերովը չէնցած ու զեղեցկացած տունը, ուր զէմքերը ու առարկայները ժպիտ մը ունին միանդ ամայն, բուռն հրապօյր մը ի գործ կը զնէ իր վրայ, կը բռնէ զինքը, ու չի թողուր որ տունէն դուրս հանգիստ ու հածոյք փնտոէ: Ու այդ հանգիստը պահով' կը զգայ ան, քանի որ երեկոյները յօգնած տուն կը վերադառնայ, եւ այդ հածոյքը ապահով' կը գտնէ ան, քանի որ հաճոյքն արդէն աշխատութեան ծաղիկն է եւ անոր վարձքը: Մոյլ ու անդործ, ամուսին եւ հայր, անհասկնալի է արդէն ու անհաշտ այդ անոնիներուն հետ որք այնքան պատասխանատութիւն կ'ենթագրեն: Ո'րքան իրաւունք ունին կանայք չախորժելու տունը մնացող մարդէն. այր մարդ կարծես հոմանիշ է աշխատող մարդու, ու չաշ-

(*) Տես Դատիկ, 1903, էջ 110:

խատի՛ ան, չգործէ՛ ան. ի՞նչ հակասութիւն, եւ ի՞նչ անկում արժանապատռութեան : Հարուստ ժառանգորդն իսկ պարտական է աշխատութիւն մը ունենալ, այդ գնով է ընտանիքն արժանապատռութիւնը, ինչպէս անհատին, Այր մարդուն քով կինն ալ պիտի աշխատի. ընտանից մօր ուղղակի աշխատութիւնը պէտք է ընտանեկան յարկին կանոնաւոր կարգուսարքին համար, թէեւ ճոխութենէ ու ծառայներէ ալ շրջապատռած ըլլայ : Ո՛րքան կը տեսնուին ճոխալից տուներ անկարդ, անկանոն, աղասոտ ու անհաճոյ, վասն զի տանտիրուհին ծոյլ մըն է, զանցառու մը. չի հոկեր ծառայից վրայ, իր ձեռքին ու աչքին ազդեցութիւնը չի տեսնուիր չորս կողմին վրայր Ալօ՛, եթէ իր ամուսնոյն նիւթական վիճակը չի պարտաւորեր զինքը խոնանոցի ու լուսացարանի աշխատութիւններուն, սակայն հսկման ու առաջնորդութեան պարտաւորութիւն մը ունի: Մառայները ոչ երբեք կրնոն անօգուտ դարձնել տանտիկնոչ հողածութիւններն. պիտօքեր ու խնամքներ կան զորս մայրը միայն կրնայ մատակարարել, վասն զի սիրտն է որ կը զգայ ու կը գուշակէ զանոնք, ու ծառան գործիք մըն է մանաւանդ: Մանուկը անկողնոյն մէջ այն ատեն հանգիստ պիտի նոջէ երբ յայրն է որ վերմակը կը ծածկէ անոր վրայ, եւ այրը ամբողջ շարաթը երջանկութեամբ պիտի դործածէ իր թաշկինակները երբ կինն իր ձեռքով զայս արդկած է կամ հոտաւէտուծ: Աղքատ թէ փարաթամ, կինը ժրագլուխ պիտի ըլլայ, առաջին պարագային մէջ աղքատութիւնը պիտի մեղմէ, երկրորդին մէջ հարստութիւնը պիտի տնտեսէ, եւ երկու պարագայից մէջ իր աշխատութիւնը այսպիսի քաղցրութիւններ պիտի բերէ զորս զրամը չի կրնար շահիւ որովք աղքատութիւնը ճոխ է, եւ առանց որոց ճախութիւնը կրնայ նախանձիլ աղքատութեան: Երբ ամուսնոյն վաստակը անբաւական է տան կարեւոր պէտքերն հոգալու, կնոջ ու ընտանիքին անպատռութիւն չէ զրսէն աշխատութիւն առնուլ, ամուսնոյն բնոր թեթեւելու համար: Անշուշտ իտէալն է որ կինը միայն տան ու անոր յատուկ խնամքներուն վերաբերի, բայց ըստ որում կեանքի պարագայները կը նան այլազդ տնօրինել ու այրը կնոջ աշխատակցութեան կարօտիլ, ահա՛ ինչու համար լա՛ւ է անշուշտ որ կինը մասնաւոր արուեստով կամ տաղանդով մը պատրաստուած ըլլայ ընտանեկան բարօրութեան նպաստելու իր աշխատանքը օժանդակ բերելով: Բայց աշխատութիւնը միայն տնտեսական ոգտի տեսակէտով չէ որ ի զործ կը զրուի. ան պէտք է նաեւ անձնական կատարելադ ործման, անձնական ծիրքերու մշակման, անհատական ճաշակներու գոհացման համար, եւ առօրեայ պարտականութիւնները պիտի կրնան միշտ փափաքողներուն, թէ՛ տան եւ թէ՛ կնոջ, աւելի կամ նուազ ժամանակ թողուլ այսպիսի աշխատութեանց ալ, որոնցմով իրենց անհատական ու ընկերական արժէքը կը բարձրանայ, աղնիւ հաճուքներու նոր նոր աղքիւներ կը ստեղծուին, ու այր ու կին փոխազարձարար զիրար առաւել զնահատելու ու իրարմով առաւել երջանիկ ըլլալու միջոցներ կը հնարեն, զոր օրինակ՝ ուղապելով զարդացուցիչ ընթերցմանց, գրական կամ զեղարուեստական աշխատութեանց եւ այլ ո՛ր եւ է շահեկան հրահանդաց: Հոս պէտք է յաւելցնել այնպիսի աշխատութիւններն ալ որոցմով համայնքին մէջ հանրօգուտ զեր մը կ'ստանձնէ այրը կամ կինը, կամ երկու քն ի միասին, եւ որովք ընտանիքը միջավայրին մէջ հասարակաց համակրութեամբն ու յարգանօք, իրը լուսեղէն պատկով մը կը շրջազարդուի:

Աշխատասեր ծնողք իրենց զաւակաց ալ աշխատութեան օրինակը պիտի տան, որք անոր ողին պիտի իւրացունեն կանուխէն, իրենք ալ նախ զպրոցական պարտաւորութեանց սիրայօժար պարապելով զարոցին ու տան մէջ, յետոյ իրենց կարգին ժիր ու արդիւնարար զործողներ դառնալու համար: Ի՞նչ հրապուրիչ պատկեր է այն ընտանեկան տեսարանը, ուր, յետ ընթրեաց, զամպարին լոյսին տակ, սեղանին բոլոր տիքը իւմբուած է ընտանիքը, հայրը զործելով, կարդալով կամ զրելով, մայրը կարի

կամ կարկտուքի մը կամ ասեղնագործութեան մը պարապած, իսկ տղաքը՝ գլուխնին կքած գրքի կամ տետրակի մը վրայ, վաղուան զասը սիրտելու կոմ զրաւոր պարտականութիւն մը կատարելու զբաղեալ, անոյշ ու ընդհատ բնդհատ խօսելով, տպաւորութիւն մը կամ մտածում մը յայտնելու, հարցում մը ու զղելու կամ հարցման մը պատասխանելու համար, սէր ու վաստակ ժամերը քաղցր ու արգասաւոր ու կեանքը օրհնելի գործելով: Ու ընտանեկան սէրը ո՞րքան ամէն դժուարութիւն կը զիւրէ ու կը թեթեւէ տաժանուա փորձերը, եւ ինչ յաջողութիւններ կը հրաշագործէ, երբ ճգնութեանց մրցանակն են սիրելիներուն կեանքն ու երջանկութիւնը:

Աշխատութիւնը միայն ներկային պէտքերը չունի իրեն նպատակ, այլ եւ ապագային, ու այս վերջին պարտականութեան համար իրեն օդնական պարտի ունենալ խնայողութիւնը: Պէտք է կարենալ միշտ բան մը ի պահեստ զնել ապագային: Ըստանիքի զգացումը չի հասկցուիր առանց ապաղայի նախահոգութեան: Ամուսինը զինքեանս եւ իրենց զաւակները կը նախատեսն ապագային մէջ, եւ անոր ապահովութիւնը պէտք է իրենց ներկային ալ երջանկութեան համար: Այդ ապահովութիւնն ունենալու համար հարկ է խնայել, յետ ներկային համար կարեւորը հոգալու: Սյալիս խնայողութիւնը կը լինի ընտանեկան առաքինութիւն մը: Շոայլ ու զեզիս ապրիլ՝ ապագային անփոյթ, անհոգ ըլլալ է ապագային մէջ մերիններուն առողջութեան, կեանքին, բարօրութեան, անոնց երջանկութեան: Իրաւամբ ըսուած է որ ընտանեկան կեանքն ինքնին խնայողութեան կը մզէ, զուտ սիրոյն դրդմամր, եւ թէ ընտանեկան միութիւնները քաջալերել տնտեսութիւնը քաջալերել է որ կ'սուզծէ զրամազլուխները, այնպէս որ, բնական հետեւութեամբ մը, չխնոյել չսիրել է, եւ խնայելը սիրոյնչան: Անշուշտ պէտք չէ շփոթել խնայողութիւնը կծծութեան ու աղանութեան, հետայս վերջինը մոլութիւնն է զիզելու, ոչ թէ ապագային նախատեսութեամբ, այլ լոկ զիզելու հաճոյքին համար, առաջինը սրտին ու մտքին առաքինութիւնն է որ ոչ թէ կարեւորը կը զլանայ, այլ աւելորդը կը յապաւէ՝ որպէս զի մեր սրտին հատօրները կարեւորէն չպակասին գալիք օրերուն մէջ ալ: Տիսուր է շահելով հանդերձ զգմօրէն խեղճօրէն ապրիլ, զուրկ օրինաւոր ու բանաւոր վայելու մներէն, իր հարստութեան պահապանն ըլլալ եւ ոչ տէրը, յիմարտկան է այդ, մեծագոյն յիմարութիւնն է թերեւս ունայն հաճոյքներու, ընդունայն զարդուց եւ անմիտ վատնումներու մէջ սպաննել ապագայն, անպատսպար մնալով, ինքն ու իրեններն, ապագայ հաւանական կարօտութեանց, զժուարութեանց դէմ: Խոչ պիտի ըլլայ ընտանեաց կացութիւնը, երբ հիւանդութիւնը անկարող գարձնէ ընտանիքին հայրը աշխատելու, երբ մահը որբ ու անօգնական թողու պզտիկները, երբ հրզեն մը մոխիր գարձնէ բնակարանը: Ո՞հ, պէտք է այսօրով վազը ապահովել, եթէ չենք կարող ապրիլ ու խնայել միանգամայն, հարկ է ջանալ բաղմապատկել մեր արտագրելու միջոցները, որպէս զի ստանանք այդ կարողութիւնը: Եւ սակայն յաճախ ոչ թէ շահն է որկըթերանայ ապագային, այլ մոլութիւնը, անյագ ցանկութիւնը վայելքի ու զուարձութեանց, ընդունայնապարծ մասիառութիւնը, երեւելու կիրքը, Անա՛ մեր ապագային ու ապագային մէջ մերիններուն թշնամինները, Քանի՛ անտրժան հայրեր զինետան բաժակներուն ինորը, խաղի սեղաններուն վրայ, չոայլ ու չուալատ ընկերութիւններու մէջ կը թողուն կօրսուիլ իրենցներուն ապագայ հացը, եթէ ոչ նաեւ ներկային հացը: Քանի՛ քանի կիներ, զարդարուք ցանկութեան զեւէն գրաւուած, ճօխ հագուստներու եւ թանգ սիածունքներու չեն խզճար զոհ տալ ընտանիքին ներկայ իրական պէտքերը ու ապագայի կենսական շահերը: Խոչ բռնակալ կիրք որ բռնական հզօր զգացումներն իսկ կ'ոչնչացնէ: Այնքան յիմար է այս կիրք որ պատշաճութեանց գիտակցութիւնն ալ կը վերցնէ: Կինը գատակարգերու եւ միջոցներու տարբերութիւնն ալ կը մոռնայ, մանա-

ւանդ մեր մէջ յաձախ կը տեսնուի որ միջակորեարի կինը կը յաւակնի իր զարդերով հաւասարիլ ընչաւէտ վաճառականին կնոջ, եւ յածախ կը պատահինք ամուսնական զոյգերու քով քովի, որոց է՛ կնկանը հանդերձից ճոխութենէն զատելով պիտի փորձուէիր ամուսինը իր սպասաւորը կարծելու։ Ու թերեւս քաղաքակրթութեան պահանջը կը կարծեն զայս Հայոց կիները, որ չէ, որ միալ է ընդհակառակն եւրոպացւոց ու Ամերիկացւոց մէջ աւելի սովորական է տեսնել կիները հագուած ըստ պատշաճի իրենց ընկերական կացութեան ու մանաւանդ հարուստ կիներ պարզ արշուղագերով։ Ճիշդ չէ՝ հոս ըսել թէ պերճանքը զեղեցկագիտական ծաշակի պահանջն է, ու գեղեցկին զկացումը ազնիւ բան մըն է։ Գեղեցկին զգացումը փարթամին մէջ չէ որ իր զոհացումը կը գոնէ անպատճառ, բնական վարդ մը աւելի գեղեցկօրէն պիտի պձնէր Կուսական Կուրծք մը քան վարդանեւ աղամանդ մը, ու ճաշակաւոր ու իր ձեւին ու հասակին վայելուչ պարեգօտ մը՝ թէեւ պարզ Կերպասէն լաւագոյն զարդ մը պիտի ըլլար սա տիկնոջ, քան անպատճառ թանկագին սնդուսէ կամ մետաքսէ շինուած հագուստը, որուն ցուցադրութեան կը ծառայէ իր անձը Չեմ ուզեր խօսիլ բարոյական այն ծանր անկումներուն վրայ որոց կ'առաջնորդէ նաեւ մերթ փերեւետիլու այդ մոլի տենչը, ընտանիքին կատարեալ քայլայումն յուսաջ բերելով։ Կինը մանաւանդ իր խնայողութեամբ կրնայ չինել ընտանիքը ու շուայլութեամբն կործանել դայնն ի զուր է ճոխութիւնը, երբ կինը խնայող չէ, խոնարհագոյն համեստագոյն տունը տակ կաւ կը բարգաւաճի խնայասէր կնոջ առաջնորդութեան տակ. ան հինը նոր կ'ընէ, մեծին համար փոքրցածը պղտիկին կը պատշաճեցնէ, ընտրեր հազուստը նորաձեւութեանն համար, այլ իր ճաշակին ու յարմարութեանն համար, եւ ինչ որ ճաշակաւոր ու յարմար է՝ կը կրէ զայն ցորչափ կրնայ կրուիլ։ Ան իր ասեղով կը սիրէ պատրաստել իր ու տղոց հանդերձները, ու մտադիր մառանին ու շտեմարանին, կը հսկէ որ ոչինչ շուայլուի անօգուտ։ Անոր ձեռքին մէջ ամուսնոյն տուած զրամը կը բազմապատկի, այս՛, զի խնայող ու նախահոգ կինը կրնայ գործել այդ հրաշքը։ Կրնայ կինը կինող անդունդ մը բանալ տանը մէջ, կամ բարօրութեան անսպսառ աղբիւր մը ըլիսեցնել տնաշէն անարար ձեռքերովը։ Ճշմարիտ կնոջ բնալայել առաքինութիւնն է ու պարտի ըլլար մանաւանդ խնայողութիւնը, կնոջ որոյ պահպանողական են բնազդումները, եւ խնայողութիւնը կը պահէ եւ կ'աճացնէ։

ԶԻՆԱԴ ՊԱՏՐԻԿ ԶԱՆՈԲԻՆ

ՀԱՅՆԻՀ ՀԱՅՆԵ

Զինադ դատիկ ձկնորսին,
Ուղիկ ափիկ ինչ անաւակ,
Եկ, նիս դու մօս իմ սրտին,
Խոսիկ ժեզ հետ շարունակ։

Տուր բոյ զուխն իմ կրծին,
Եւ մի վախնալ դու այդպիս,
Զէ որ ծովուն մողեզին
Զինիդ միշ անփոյթ կը յանձնես։

Միրը ծովուն և նըման։
Ունի մըրրիկ, եղեւէց
Եւ կը զընեն անզուման
Մարզարիս մ'ալ անր մէց։

Թարգմ. Յ. Պ.

ԿԱՆԱՅԻ ԲԱԺԻՆԵ

ԹԷ Ո՞Ր ԱՂՋԻԿՆԵՐՈՒՆ ՀԵՏ ՊԵՏՔ ԶԷ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

ՍԻՊԻԼ



ԱՐՑՈՒԻՄԸ շահեկան է, եւ իր հրապոյրը կ'աւելնայ մանաւանդ այն պատճառաւ որ Անգլիայէն կուգայ, գերազանցապէս ազնուականութեան քաղաքէն, եւ քննուած, գրեթէ լուծուած վիճակի մէջ մեզի կը հասնի: Ու կը հետաքրքրէ զիս, որովհետեւ ես ալ, կարծեմ անցեալ տարի, քիչ մը զբաղեցայ ասոր նման խնդրով մը եւ ընթերցողներս ալ զբաղեցուցի: Պարտական եմ ուրեմն, եւրոպական մտքին տրամադրութիւններն ալ ներկայացնել այս մասին:

Եթէ մեզի այս հարցումը ուղղէին, ամէնքս ալ, քիչ շատ տարբերութեամբ, չպիտի վարանէինք անշուշտ զգուշացնել մեր երիտասարդները աղջկանց այն թերութիւններէն, որոնք գրեթէ անխուսափելի կերպով կեանքը զառնացնելու պատճառ կ'ըլլան: Գլխաւորաբար պիտի հեռացնէինք զիրենք տիմար, անշնորհք, ծոյլ կիներէ, եւ պիտի յորդորէինք մանաւանդ ուշաղրութիւն ընել որ իրենց կեանքի ընկերը ընտրեն լաւ ընտանիքէ, եւ ջանան որ անձնապէս ալ տղեղ չըլլայ:

Ի՞նչ տափակութիւն կ'երեւայ թէ այս յատկութիւնները նորաձեւութենէ ինկած են հիմայ, եւ զիտէ՞ք ինչ կ'ըսէ մեր անգլիացի յօլուածազիրը. — Հեռո՛ւ փախէք գեղեցիկի, խելացի, ուսիւալ եւ փէմինիսդ կիներէն. անոնք տուններնիդ, տեղերնիդ կը կործաննեն, կեանքերնիդ կը թունաւորեն եւ զծեզ մոխիրի վրայ կը նստեցնեն:

Արեւուն տակ նոր բան չկայ կ'ըսեն. պարապ խօսք, եւ նորերուն նորն է ոճիր մը նկատել կնոջ ամէնէն զերազանց յատկութիւնները, իր խելքը, զարգացումը, գեղեցկութիւնը:

Ֆէմինիսլ կիները, ինչպէս ամէն տեղ, մեր մէջ ալ շատ չեն փնտուիր անշուշտ. քայնի որ ֆէմինիսդ կիները չեն ամուսնանար արդէն, ինչպէս կը նկարագրէ մեզ Մասուէլ Բոէվո իր Vierges Fortesին մէջ, եւ պէտք չէ ալ որ ամուսնանան: Ինքնազլում տպրիլ ուղող կիները շատ աղէկ կ'ընեն ամուրի մնալով. Ամուսնութիւնը փոխադարձ իրաւունքներու հետ, փոխադարձ ճաշակներու, փոխադարձ քմայքներու, նոյն խոկ փոխադարձ անիրաւութեանց յարգանքն է: Ան որ իր իրաւունքի սահմաններուն վրայ ամբարտակներ կ'ուղէ կանդնել, մեծ բարիք պիտի ընէ իր թեկնածուներուն եթէ հետերնին չամուսնանայ: Ամուսնութեան մէջ, մեծ զիտութիւնն է ամէն բան զոհել առանց իր զոհարերութեան պատիժը կրել տալու դիմացիններուն, եւ հեռուէն հեռու յօսած եմ թէ ֆէմինիսդները զոհողութենէ շատ չեն ախորժիր: Անոնք ալ մէկ ինքնիխան անձնաւորութիւն են, ինչպէս իրենց այրերը, եւ եթէ ապուրին աղը շատ փախած է, կամ մանկիկին աչքը ելած, իրենք ալ իրաւունք ունին պոռալու կանչելու, որո՞ւ . . . սպասուհին անշուշտ, որ զիրենք պիտի ձգէ երթայ, ապուրին ամանին կամ մանկիկին օրօրոցին քով միս մինակ, իրենց ամուսինին հետ դիմացէ զիմաց:

Մեր ընտանիքներուն մէջ, եթէ ալրերը սրտնեղէին կամ անիրաւ զայրոյթներ ունենալին, մեր մայրերը կ'րուէին. «Լուե՞նք, ո՞վ գիտէ ի՞նչ մտատանջութիւն ունի, թող ուզածր ըսէ որ սիրաց իջնէ. նազը մեզի կ'անցնի. մենք մտիկ չընենք ո՞վ պիտի ըսնէ»: Բայց ֆէմինիստ կինը, ինք ալ դրձեր՝ հետեւաբար եւ սրտնեղութիւններ ունի. ինք ալ կր բարկանայ, եւ երբ երկու բարկութիւնները իրարու բաղխին . . . :

Բարերազդաբար մեր համայնքին համար ֆէմինիզմի վառանգ չկայ. ապահովաբար, որչափ ալ ֆէմինիստ ըլլանք, ոչ մէկերնիս մաքուառան կամ թաղապետութեան պաշտօնեայ, դատաւոր եւայլն ընտրուելու երկիւզը չունինք. շատ շատ լուացարար, սպասուիի, կար կարող վարժուի կրնանք ըլլալ, եւ ասոնք փորձով գիտենք, զուխ բռնել տուող վիճակներ չեն: Հետեւաբար, մեզի համար, ֆէմինիզմը խնդիր չէ, եւ չ'արժեր անով լրջօրին դրաղիլ. ըստ իս, քիչ մը զուարձանալէ ուրիշ բանի չի ծառայեր, եթէ սակայն միտքերնուն չանցընենք Մառուէլ Բոէվոն կամ էմիլ ֆակէն լուսաւորել մեր կարծիքներովը իրենց երկին սպասացող ֆէմինիզմի մասին:

Գալով գեղեցկութեան, խելքի եւ զարգացման թշնամի ալրերուն, ես կը կարծեմ թէ դրամի եւ այլ նկատողութեանց պատճառաւ անմիտ ու տգեղ կանանց հետ յիմար ամուսնութիւններ կնքող ալրերուն չքմեղանքն է այդ վարդապետութեան հիմք: Ասիս կա ոչ միայն ուղիղ դատողութեան եւ ծաշակի դէմ թշնամանք մըն է, այլ եւ մարդկարին սհուին ազնուացման դէմ օճիր մը պարզապէս:

Ումանք կ'ենթադրեն թէ տգեղ կին մը ապահովութիւն մըն է ընտանեկան բարոյականին համար: Ողորմելի՛ ապահովութիւն: Դուռսէն ապահովուած խեղճ, բիրտ, օդային քմահաճոյքէն վասահուած առաքինութիւն, որուն հաւատալու համար, անսպատճառ Անգլիացի ըլլալու է: Ի՞նչ կ'արժէ այն պարկեշտութիւնը, որ արհամարհաւելուն համար միայն կը պահուի. եւ ակամայ պարկեշտ մը իրապէս պարկեշտ կըրնայ համարուիլ արդեօք: Թողունք այն խնդիրը թէ տգեղ կիներու շատ տգեղ գործերով լցնուն են ամէն օր թերթերը, ինչպէս նաև պատմութիւնը:

Գալով տիսմար կիներուն, առարկութիւն չի վերցներ թէ անոնք ամէնէն անհաճոյ եւ ամէնէն անվստանելի արարածներն են աշխարհի. առածը կ'ըսէ. «Անխելք բարեկամի տեղ՝ խելացի թշնամի»: Մտացի կինը իր պարտքերուն, իր արժանապատութեան զիտակցութիւնը ունի, իր սխալանքները, յանցանքներն անդամ տրամաբանական արգարացումներէ զուրկ չեն բոլորովին, որոնց առջեւ կը խոնարհի հոգեբանը: Իր վիճակին, իրերու կացութեան գիտակցութիւնը ունի ան, եւ զանոնք նկատողութեան կ'առնէ կեանքի ամէն պարագաներու մէջ: Խոկ ան որ զուրկ է այս յատկութիւններէն, խելացի չէ արդէն:

Այսօր սա ըմբռումը ունինք թէ խելացի կիները քիչ շատ զարգացած կիներն են, քանի որ զարգացման միջոցները զիւրացած են այնքան, եւ խելացի աղջիկ մը բացարձակապէս տգէտ չի կրնար մնալ քսաներորդ դարուն մէջ: Անգլիացի Պ. յօդուածագիրը անշուշտ կը վախնայ որ մտքով բարձրացած կին մը կ'արհամարհէ ընտանեկան ստորին զբաղումները, բայց տեսէք ինչ կ'ըսէ էմիլ ֆակէ:

«Երկու ներհակ ծայրայեղութիւններ չկան. կ'ըսէք թէ խելացի աղջիկը պիտի արհամարհէ իր ամուսինը, տունը տեղը եւ իր կնոջական պարտականութիւնները: Բայց այն ատեն, ըսիլ է թէ անիկա խելացի չըլլար. Առմանտ մը, Ֆիլէմէնդ մը, Պէլքս մը, Բագոս մը, Մատլոն մը, Մոլիէոփ ծանծաղամիտ կիներէն մէկը պիտի ըլլայ ան. «Արախօս» մը, եւ ոչ խելացի մը: Պէտք չէ չփոթել սրախօսներն ու խելացիները, որ բոլորովին տարբեր են իրարմէ շատ անդամ: Խելացի կինը ան է որ զարգացում ունի եւ սիրուն խօսակցութիւն մը, եւ ամէն բանի վրայ տրամաբանօրէն կը մտածէ

Նաեւ շատ բանի կը դրաղի, մասնաւանդ ամէն բանի Խելացի կինը տանը պատուհասը չէ, անոր նախախնամութիւնն է ուարզապէս»:

Եետոյ ի՞նչ անձարակութիւն, ի՞նչ անձնավստահութեան պակաս կայ ընտանեկան ապահովութեան համար տգեղ ու ախմար կին մը առնելու գաղափարին մէջ։ Կ'երեւակայէ՞ք, մարդ մը որ գողերէն վախնալով, կեանքի բոլոր պերճանքներէն, բոլոր անդորրութիւններէն զուրկ ապրի։ Ի՞նչ անձնասիրութիւն. հապա զաւակները։ Պըզտիկ ապուշներու եւ կապիկներու վոհմակ մը իր շուրջը՝ պիտի գեգերի, որպէս զի դրացիները իր վայելքներէն չնախանձին, եւ ընտանեկան հանդիսաւը անվթար մնայ։

Երջանիկ կոչուելու արժանի՞ն է այն անձը որ նախանձ չազդէր մէկուն։

Եթէ զիպուածով ՚եիչի ձեռքը անցնէր սա Անգլիացիին յօդուածը, պիտի ազաղակէր անշուշտ։ «Պէտք է շատ գեղեցիկ եւ բարձր իմացականութեան տէր կանանց հետ ամուսնանալ, շատ հզօր, շատ գեղեցիկ, շատ մատացի մարդոց սերունդ մը առաջ բերելու համար. գեր ի վեր մարդիկ ստեղծելու համար. մեր բոլոր ծիզը այս բանին ձըգտելու է, մեր բոլոր ընտրականութիւնը դէպի այն ուղղելու է։ Ամուսնութեան միակ նպատակն է գեղեցկութիւն, ոյժ եւ խելք ստեղծել։ Ինչո՞վ. խելքով, գեղով եւ ոյժով։ «Ամեցէք եւ բազմացարուք» ըսեր է Ս. Դիրքը. ես ալ կ'ըսեմ. «Բազմացէք աճելու համար գեղեցկութեամբ, աճելու համար ֆիզիգական եւ բարոյական ոյժերով, աճելու համար հանճարով կամ զէթ մտքով։»

Կ'ընդունիմ սակայն թէ գեղեցիկ ու հանճարեղ կիները հազուազիւտ են, ինչպէս նաեւ ագեղնարն ու ապուշները. բայց ամէն մարդու պարտուկանութիւնը՝ եւ նոյն իսկ բնական րղմանքն է խորշիլ տղեղէն ու անմիտէն կամ ատոնց մէկէն գոնէ. տգեղ բայց մտացի կին մը տանելի քեռ մըն է, ինչպէս նաեւ տամար կին մը որ գեղանի է. ոչ-տղեղ եւ ոչ-անխելք կին մը անհաճոյ ընկեր մը չէ վաստահաբար։

Իսկ երբ դանէ մարդ աղջիկ մը որ իրօք գեղեցիկ է, խելացի, առողջ եւ զարդացած, պէտք չէ վարանի հետը ամուսնանալու, նոյն իսկ նթէ ֆէմինիստ ըլլայ։

ՇՈՒՅԱՎԱՆ ՔՆԱՐԵՐԳՈՒԹԻՒՆ

Մ. 7.



Երջանին հարիւր տարուան միջոցին երկու անդամ շուէտական գրականութիւնը այն տեսակ կարեւորութիւնն մը ստացած է, որ դուրս ելլելով երկրին սահմաններէն, Շուէտացի բանաստեղծները, ընդհանուր աշխարհի գրականութիւններուն ծանօթացուցած է։ Առաջին անգամ շուէտական գրականութեան սոմանդիք շրջանին էր, երբ էսայաս Դեկնէր իր Ֆրիտեօֆս Սական կը քնարերգէր, Ռունէպէրկ ալ իր հմտիչ պատմութիւնները կը գրէր, հանճարեղն Ալէմքուեսդ Փլեայ Վարդի Գիրը կը հրատարակէր և Ֆլիկառէ-Բառլէն ալ իր վէպերովը ամբողջ եւրոպան կը հմայէր։ Այս գէմքերուն երեւումը, 19րդ դարու առաջին կիսուն, շուէտական գրականութեան առանձին տեղ մը կուտար, ընդհանուր գրականութիւններու մէջ։ Ընդհանուր իին տեսակէտով երկրորդ կարեւոր շրջանը Շուէտի համար, բազմատմամբ մեր օրերու մէջ կը գտնուի, ուր Շղրինտակէրկ, կոմս Կայըրսդոն, էլէն Քայ եւ Սէրմա Լակըրէօֆ յայտ-

նուեցան։ Ասոնց ամէնքը իրենց համբաւը կը պարտին զլխաւորաբար դիւցազներգաւ կան եւ թատրերգական երկասիրութիւններու եւ մասնաւորաբար էլէն Քայ ընկերային եւ մանկավարժական ուսումնասիրութեանց։ Շուէտական գրականութեան այս երկու շատ կարեւոր եւ ներքին արժէք մը ներկայացնող շրջաններուն հակառակ, շուէտական ժողովրդային քնարերգութիւնը, երկրին սահմաններէն դուրս, օտար գրական միջավայրներու մէջ անծանօթ բան մը մնացած է։ Իրաւ է թէ Պէլմանի անունը եւրոպական ընտրեալ գրական միջավայրներու մէջ կրկնուած է, ուր շատ դիտեն անոր խոլ կեանք մը անցուցած ըլլալը, բայց իր քնարերգութիւնները գրեթէ ամբողջովին անծանօթ մնացած են։ Հակառակ շուէտական քնարերգութեան օտար գրականութիւններուն համար անծանօթ բան մը մնացած ըլլալուն, պէտք է ընդունիլ որ անիկա ունի ինքնուրոյնութիւն եւ զոյներու ճոխութիւն մը, բոլոր քաղաքակիրթ ազգութիւններու գրականութեանց հետ կարենալ մրցելու չափ։ Ծատ բնական է ենթադրելը թէ Շուէտ, այս հիւմսային երկիրը, իր անվերջանալի ու լուակեաց անտառներով, իր առանձակեաց մարդոցմով կարող պիտի ըլլար մարդկային երկու մեծ զգացումները Սէրը եւ Ատելութիւնը արաւայտող ինքնուրոյն քնարերգութիւն մը ունենալու։ Սակայն Շուէտի ժողովրդային քնարերգութիւնը օտարներու համար անկոխ հող մը մնացած էր ցարդ, որովհետեւ ոչ մէկ ուրիշ լեզուալ կարելի էր շուէտականին քնարական երածշատութիւնը եւ զգայութիւնը յառաջ բերել։ Այս օրերս, առաջին անգամ ըլլալով զերմանացի բանաստեղծ մըն է Հանս ֆոն Կումբոնպէրկ, որ խիզախ գործի մը կը ձեռնարկէ (Schwedische Lyrik von Hans von Gumppenberg, Muenchen) առանձին հատորի մը մէջ զերմաններէն թարգմանութեամբ ներկայացնելով Շուէտի ժողովրդային քնարերգութեան ամէնէն կարկառուն մասերը։

Կումբընարկէրի այս հատորին մէջ, բացի այն քնարերգութիւններէն, որոնք քիչ կամ շատ կը յիշեցնեն ամէն ժողովրդներու գրականութեանց մէջ եղած նոյն սեռի բանաստեղծութիւնները, կան նաև քնարերգութիւնները, որոնք բոլորովին առանցին նմանի կը մնան։ Այդ քնարերգութիւնները կը պատկանին գիշաւորաբար Պէլմանի, Կայզըրի, Ֆրէստինիի եւ Քարիֆէլտի Ասոնց քնարերգութիւններէն այնպիսի շունչ մը կ'արտաշնչէ, որ մոռքի եւ զգացողութեանց նոր աշխարհ մը կը բանու մեր աաջեւ։

Այս առթիւ շահեկանութենէ դուրկ չէ մէկ քանի հակիրծ տեղեկութիւններ տալ Պէլմանի, Կայէրի, Ֆրէստինիի մասին։

ՔԱՆԻԼ ՄԻՔԱՅԻԼ Պէլման (1740—95) ծնած է Սգոքհոլմի մէջ։ Ուրալայի մէջ ուսած է եւ յետոյ մտած է պետական ծառայութեան մէջ։ Իր կեանքի եւ զրականութեան ճշմարիտ թափառայած գոյութիւն մը, յարատեւ կերպով զուարձութեանց ետեւէ էր եւ զինետուններու մէջ, այդ տեղերը գտնուողները ամէնքն ալ իր յանպատրաստից բանաստեղծութիւններով սքանչեցնելով եւ յուզելով։ Պէլման Շուէտի ամէնէն ժողովրդական բանաստեղծն է, այնքան ժողովրդական որքան ոչ մէկ երկրի բանաստեղծ կրցած է ըլլալ։ Իր ըրած բանաստեղծութիւնն ալ ժողովրդական է բառին ամէնէն լայն առումով, տոգորուած այն տեսակ զգացողութիւններով, որոնք թէեւ առանց խորունկ ներքինի մը, սակայն ամէնուն ընտանի են ինչպէս եւ միամիտ եւ յաճախ տղայական։ Այսու հանդերձ Պէլմանի բանաստեղծութիւնները եղած են հարուստ արուեստով մը առօրդուն, յորդող ֆանչէզիէ մը տառուող, միշտ ինքնուրոյն, ինքնածին, ուժեղ, արեան տաքութեամբ եւ ճշմարիտ։ Մինչեւ այսօր Շուէտի մէջ, տարին անգամ մը, յուլիս 26ին, Սգոքհոլմի կենդանաբանական պարտէզին մէջ, ուր իր արձանը կանգնուած է, ամբողջ ժողովուրդը կ'երթայ իր յիշատակը յաւերժացնելու։

ԷՐԻՔ ԿՈՒՄԹԱՎ ԿԱՅԼԻ (1783—1847) բոլորովին կը տարբերի Պէլմանէն, եղած է մեծ պատմագէտ մը եւ մեծ բանաստեղծ մը։ Իր երակներուն մէջ կը հոսի ին Սքալդաներուն արիւնը եւ իրաւամբ իր բանաստեղծութեանց հատորը կոչուած է Skaldestykken։

ԿՈՒՄԹԱՎ ՖՐԻՕՏԻՆԿ (ծնած 1860ին) իր ժողովրդային բացատրութեան ուժովը, զգացողութեան հարստութեամբ մեծապէս կը յիշեցնէ Պէլմանը։ Իր բանաստեղծութեանց իւրաքանչիւրը բովանդակութեան, ձեւի եւ գէփնիքի տեսակէտներով արուեստական շքեղ գործ մըն է, նոյն իսկ կարելի էր ըսել հրաշալի գործ մը։

ՄԻԱՄԻՏԻ ՄԸ ԱՐԿԱԾՆԵՐԸ

է.

ԼԵ ԹՐԷ ԹԵԼԼԷ ՕԹԵՐԸ

ՉԻՑԹԻ - ՍԱՐԱՑ



Յ. Ա. ՓԻԱՐԻՆ

ԾԵՔ աղւորնե՞րը։ Երեք աղւորներ կրնան քով քովի զալ, թէեւ
քիչ մը գժուար, մանաւանդ երբ տկար է սեռը։ Բայց երեք աղւ-
որներն ալ մէյ մէկ Օթէրօներ ըլլան, ահա ինչ որ քիչ մը շատ
մեծամատոթիւն կը մատնէր եւ միտքիս մէջը չէր ուղեր սղմիլ ևս Օթէրօն Հանտոնի
մէջ էի ճանչցած առաջին անգամ։ Իր աղւորութենէն, իր ճկունութենէն, իր ճարուստ
մարմին ին խողացումներէն, չնորհալի ծամածումներէն, բեկրեկումներէն, չինական
մնալանի մէջ թաթիսուած իր մազերուն ու նայուածքին խարող հուրքութենէն ու
կիսամերկ միսին ցոլացումներէն հիացում մը, շլացում մը, միշտ գրգռող յիշաւակ մը
պահած էի ներսաւ եւ այսոր, ամիսներ ետքը, երբ շատ մը երկիրներ ու սիրային ար-
կածներ հոխած անցուած ձմեռէն փախչողի աքսորս եկած եմ պատշաճի իսուլեան պիրճ
ու որաշտելի կլիմոց ն տակ եւ երբ երկու ձեռքի ու գրտուս Ֆիքէնցէի երկար ու
ոգեւոր ու դիները կը շարիցիւ, ուշակիր, զանգաղ ու ինիւօք եռագոյն վիթխարի
որմսզդերու վրա երեք աղւոր Օթէրօներուն անոցիքու փառար սնութիւնը, երեք
անգամ աւելի սատարիկ ու խողեց կերպով կատվի մարմնիս ու մորթիս առէնէն զիւ-
րազգած կ գմերու իլ օդ մըն է առգեօք ատ, կը խորհիմ ինքնիրենս, աշ-
խարհանչակ, մէկ համին Օթերօն, հայելիներու մէջ ցոլացնելով մնջի երեք հատի
խարկանդր տալու համար Բայց ինչ որ ալ ըլլաւ Օթերո էր, պէտք չէր տոիթը փախ-
ցնել կրկին տեսնալու, Շատ էի կարուցած։ Հո՞տ ալ սիրային արկած մը կընզնշ-
մարէի թերեւս, կըսէք։ Կապահովզնեմ որ ոչ, որովհետեւ հակառակ այդ գործերուն
մէջ միամիտ մը ըլլալուս, այդչափ միամիտ չեմ եղած բնաւ։ Թուականը կը նայիմ,
զեռ տասը օր կայ ատոնց գալուն, Միլանօէն ուր ներկայացում տալու վրայ են այս
պահուս եւ կըսեն, immenso successo են ունեցած։ Գէշ բան, որովհետեւ, տասը օրէն
գրեթէ իմ մեկնումի օրերս եկած պիտի ըլլան և չեմ զիտեր ինչ ընել։

Հոս, անցողակի պէտք եմ ըսել որ այդ պահուն Ֆիրէնցէ իր «լիալիր եղանակին»
մէջն էր։ Ցուրտ երկիրներէ, ինծի պէտ բազմաթիւ մակոտներ, ճամբորդներ, օտարա-
կաններ, լցցուցած են զրեթէ բոլոր պանդոկները ու բանսիօնները։ Ատոնց չնորհիւ
քաղաքին առուտուրը, տեղական արուեստները իրենց ամէնէն բանուկ ու ոգեւոր
շրջանին մէջն են։ Բարձր դասակարգը որ գրեթէ մինչեւ դեկտեմբեր կը յամենայ ա-
մարանցներու մէջ, չնորհիւ տեւականօրէն գեղեցիկ ու զազդ օդերուն եւ երեք ամ-
սուան համար միայն, տօներու, հանգէսներու, զուարձութիւններու առիթով քաղաք
կիջնայ, թափրոններու, ընդունելութիւններու, պարահանդէսներու կծիկր սկսած է
քակել։ Քաղաքը ամրող խայտանքու, գրգռուն, ու գրեթէ բարեկենդանի օրերու
սանձարձակօրէն վայելողի իր դիմագծութիւնն է հազար։ Պէտք է ըսել որ ընու-
թիւնն ալ լայնօրէն կը նպաստէր այդ տրամադրութիւններուն։ Ցորեկուան խիստ
կապոյտէն ետքը, իրիկունը, արեւամուտի երկարատեւ, խիստ ու տաք հեշտանքի մը

սարսուոը կը պատացնէ երինակամարին անարատ մնդուսէ վրայ այնչափ որ չափ զայն զիտողներուն երակներուն մէջ։ Առնօի եղբը անհուն տարածութեան մը վրայ, վէտ ի վէտ եկող ժողովուրդը, վերջալոյսի կէս-մութին մէջ արդէն իսկ սիրութիւրայ, վէտ ի վէտ եկող ժողովուրդը, վերջալոյսի կէս-մութին մէջ արդէն իսկ սիրութիւրուքի նախերգանքի մըն է սկսած, երբ անդին, չորս կողմէն բազմաթիւ եկեղեցինետուքի կոչնակներ, մեղմօրէն, թուլօրէն, իրենց թրթուումներով, վոխանակ ազօթքի, բու կոչնակներ, մեղմօրէն, թուլօրէն, իրենց թրթուումներով, վոխանակ ազօթքի, կարծես սիրոյ, վաւելքի, — տեսակ մը ազօթք ալ ատ չէ՝ միթէ — կը հրաւիրեն վարը եռ եկող վրթկածները։

Միեւնոյն բազմութիւնը Օթել Բարլամէնթօի մէջ ուր իջած եմ, եւ սահմատած եմ առնել միակ պարապ սենեակը՝ զոր բաղդ ունեցայ գտնալու, Սանթա-Ֆիրէնցէի հուապարակին վրայ նայող ինիստ ընդարձակ ու գեղեցիկ սենեակ մը երկու անկողիս նով, որուն մէկը, աւազ պարապ սիրոտ կը սահեցնէ, գիշերը ամէն անդամ որ կարթնամ, նման երկու առօնթեր զամբարաններու, ուր ամուսիններուն մէկը յաւիկանապէս պառկած, անհամբեր կրսպասէ իր սիրակցորդ ամոլին՝ որ սակայն չի գար։ Բայց կըզգամ որ տպաւորութիւնս անճիշտ է, քանի որ հոն, զամբարանին մէջ ցաւը, մահն է որ պիտի թեւածէին, մինչզեռ հոս վայելքը, կեանքն էր թերեւս որ պիտի ժայթքէր։

Օթերը Առնօի զուրեբուն պէս սահելու, անցնելու վրայ են, եւ երկու որ միայն կը մեռնեամ կենալու։ Քովի սենեակս, նմանապէս երկու անկողինով սիրուն ու լայն սենեակ մը ուր սպայ մը իջած էր իր կնկանը հետ, կը պարապուի։ Օթերօններուն լայն սենեակ մը ուր սպայ մը իջած էր իր կնկանը հետ, կը պարապուի։ Անոր խորհած չունիմ։ Միտքս Ռոօմավ է զրազած ուր պիտի ըլլամ քիչ ատենէն։ Անոր պատմութիւնը որ դարաւոր է, նկարագրութիւնը որ զմայլելի է, հրաշալիքները ու բոնք անլերջ են, կը կարգամ, կուսումնասիրեմ, կը թափանցեմ։ Եւ երբ առտու մը րոնք անլերջ են, կը կարգամ, կուսումնասիրեմ, կը թափանցեմ։ Եւ երբ առտու մը կանուխ դուրս կելլամ, հեռաւոր տեղէ մը եկածի նոր ու անակնիալ տպաւորութիւնը կունենամ, երբ բոլոր խանութներուն ցուցապակիններուն մէջ, զիշերը, կարծես հմայն կունենամ, երբ բոլոր խանութներուն մէջ զիշերը, կարծես հմայն քով, ինչպէս Ս. Նիկողոս տղոց կօշիկներուն մէջ նուերներ պիտի գնէր, երեք Օթերօններուն պատկերնեղը կը տեսնամ։ Այս, իրաւ երեք են, երեքն ալ ազւոր եւ Օթերօններուն պատկերնեղը կը տեսնամ։ Այս իրաւ երեք են, երեքն ալ ազւոր եւ Օթերօններուն պատկերնեղը կը տեսնամ։ Տարօրինակը հոն է որ երեքն ալ քոյր են։ Միեւնոյն ածխագոյն, առատ ու գանգրուած մազերը մէջտեղէն ձղքուած՝ ուր նուրբ ճերմակ զիծ մը փիզոսկրի փայլը կառնէ, նոյն թաւիշէ թաւ արտեանունքները, նոյն խաղացող ու խօստացող մարմինը, որ միշտ կոտրտուելով խոյս կուտայ շուքի մը պէս, տեսողութենէդ, հասում մարմինը, որ միշտ կոտրտուելով խոյս կուտայ շուքի մը պէս, տեսողութենէդ, հասում զութենէդ եւ այն անբացատրելի արտայայտութիւնը՝ որ նայուածքին, ժպիտին ու զութենէդ եւ այն անբացատրելի արտայայտութիւնը՝ որ նայուածքին, ժպիտին ու զութենէդ կը բիւրեղանայ եւ որ տաքարիւն, թիւագեղ ու վրթկած Սպանակի մը ինք մը խոռվիչ հմայքն իսկ է։

Նորէն Ռոօման կը մոռնամ, իտալիան ալ միասին, ինչպէս որ չատ չսնդած ինք զինքո ալ պիտի մոռնամ։ Ալ ամէն մէկ ցուցափեղերուն մէջ, մէկիկ մէկիկ, տարրեր զինքո ալ պիտի մոռնամ։ Ալ ամէն մէկ ցուցափեղերուն մէջ, մէկիկ մէկիկ, տարրեր մէտութիւնով ու ձեւով քաշուած պատկերները կ'ուսումնասիրեմ, միշտ նոր մանրամիծութիւններ, նոր հրապոյրներ դանալով անոնց վրայ, երկու քոյրերը, կոտարելամասութիւններ, նոր հրապոյրներ դանալով անոնց վրայ, երկու քոյրերը, կոտարելամասութիւններ, նոր հրապոյրներ պիտի կը նմանին իրարու ու Օթերօնն երկուքն ալ լայպէս, երկու կաթիլ չուրերու պիտի կը նմանին իրարու ու Օթերօնն երկուքն պիտի կուրծքերնուն վրայ նորէն հոլանի թեւաբաց ու կարծ շրջազգեսամներ ունին հագած, կուրծքերնուն վրայ նորէն հոլանի թեւաբաց ու կարծ շրջազգեսամներ ունին վագած։ Կուրծքերնուն վրայ նորէն հոլանի թեւաբաց ու կարծ շրջազգեսամներ մէջտեղէն վար իջնող ու կորսուող մութողորկ ու փլոսկրէ բարձրուանգակներու մէջտեղէն վար իջնող ու կորսուող մութողորկ ու կարծես մազերուն մէջտեղէ ճերմակ փլոսկրէ գիծն է որ կը շարունակուի։ Գիծ մը, կարծես մազերուն մէջտեղէ ճերմակ փլոսկրէ գիծն է որ կը շարունակուի։ Վերը ճերմակ սեւ ալիքներու մէջ, վարը մութ զիծ ճերմակ զունգերու մէջտեղը։ Վերը ճերմակ սեւ ալիքներու մէջ, վարը մութ զիծ ճերմակ զունգերու մէջտեղը։ Մարզիբափի փալլատ մանեակներ կը զառնան զլուխներնուն վրայ պլտիկ, պարտնոց ներնուն չուրջը հետղնետ, լայնալով, հանդարտ լատի մը մէջ նետուած քարի մը ներնուն չուրջը պատուած ալեակներու նման երրորդ ազիքի մը սիմագծերը, մինչ չուրջը պատուածքը ունի, քիչ մը աւելի նիհար ու նուրբ, աւելի զիւրաթեք, մազերը նոյն նայուածքը ունի, քիչ մը աւելի նիհար ու նուրբ, աւելի զիւրաթեք, մազերը

ամիսված ծուռ թերեթ մը տակ, թաւիչէ կարճ տախատ մը ու թօրէատորի տարա-
ղով, իր քոյրերը կ'ամրողացնէ, խմբերդ մը կազմելու ու պար մը յօրինելու համար:

Ցորեկին պանդոկ կը վերադառնամ: Տիրուհին խիստ համակրելի ու համարձակ
տիկին մը, կ'ողջունէ զիս եւ կ'աւետէ սիրուն ու զուարթ ընկերակցութիւն մը ճաշի
սեղանին վրայ, իր կանացի նրբամտութիւնով հոտ առնելով ու կռահելով կարծես ար-
կածներ փնտող միամիտ մը ըլլալու:

— Բարեբազդարար, կ'ըսէ, տա գժնէադէմ սպան ու կինը մեկնեցան, հակառակ
պարագային պիտի զրկուէինք այդ հաճելի ընկերութենէն, Բայց զէշը հոն է որ, սեն-
եակը երկու անկողինոց է եւ իրենք երեք են, բայց ստիպուեցան համակերպիլ քանի
որ քաղաքին մէջ ուրիշ տեղ ալ չի կայ այս պահուս գրեթէ:

— Եւ յետոյ, կ'աւեցնէ ամուսինը, կրնան իրարու ծոց պառկիլ: Մէկ ընտանիքէ
հն եւ մէկ սեռէ . . .

Վերջին խօսքերուն ա'լ ականջ չեմ կախեր: Միտքէս ալ բան մը չանցնէր սակայն
եւ շնորհակալ ըլլալէ ետքը վեր կ'ելլամ սենեակս երթալու համար: Ճամբան կը
ստիպուիմ քովի սենեակիս առջեւէս անցնելու: Դուռը կռնակի վրայ բաց է եւ ճիշդ
այդ վայրկենին երեք չնորհագեղ աղջիկներ, լուրջ դէմքերով, բարձրահասակ ու վա-
յելչորէն հագուած դուրս ելլալու վրայ են: Հարկադրուած կանգ կ'առնեմ, նրբանցքին
պատին փակչելով, ճամբայ տալու համար զզլիսիչ քրուքրուներուն որ հոսին երթան
իրենց գծած անուշանոտութիւններուն լայն ակօսին վրայէն, բարձրազիր զիսարկս
դրօշակի մը պէս վեր բռնած, իրենց թեթեւ դլուխի չարժու մներուն ի պատասխան:

Շիտակը տկարութեան նշան է, բայց կը խօստովանիմ որ ծունկերս դոզուլ սկսած
էին ատ պահուն: Աս անակնկալին չէ, չէի սպասեր: Երեք աղուորները, երեք Օթե-
րօները հո՛տ, իմ քովի սենեակիս մէջ, վարը ինծի ճաշակից, ընկերուհի, օրերով: Քիչ
վերջը իմացայ որ Օթէլ Բարլամէնթօն, մէկը քաղաքին լաւագոյններէն, Ալհամպրաի
համաստեղութիւններուն զիսաւոր իջեւանն է եղեր: Երբոր սենեակս մտայ, առաջին
յուզումս անցնելէն ետքը, միամիտ մը եղած պիտի չըլլայի, եթէ ժամերով հայելիին
առջեւ ինքինքս դիտելու, մազերս, պեխերս շտկելու, վրայ դլուխս խնամածելու չի
զբաղէի: Պէտք եմ ըսել որ պեխերս ձգած եմ հիմա:

Հոս պանդոկի տէրերու կամ տիրուհիներու, որոնց հետ խիստ սիրալիր բարեկա-
մութիւն մը մշակելու վրայ էի, շատ բնական մէկ միջնորդութիւնովը ու ձեռնածութիւն-
նովը, անանի մը ըրին որ առանձին սենեակի մը մէջ, չորս հոգինոց պզտիկ սեղանի
մը վրայ զիս այդ երեք հուրիներուն հետ դրին, առարկելով որ հիւրասեղանը լեփիլե-
ցուն էր, անհանգիստ էր, աղմկալի էր: Օրիորդներուն համար չատ աղէկ էր ատ,
որովհետեւ չէին ուզեր, սեղանին վրայ հետաքրքրութեան ու խօսակցութեան առար-
կայ զառնալ, կարգ մը վրթկած էրիկ մարդոց ու անոնց նախանձոտ կիներուն միջեւ:
Ինծի համար ատկէ աղէկ կարգադրութիւն կրնա՞ր ըլլալ երեքք: Նմանատէս միա-
մտութիւնը ունեցայ կարծելու որ, զոնէ իս ներկայութիւնս իրենց սեղանին վրայ, ե-
թէ կը նեղէր իսկ զիրենք իրենց շարժումներուն մէջ, առաճելի չէր: Մանաւանդ որ
շուտով զիտցայ ցրուել այդ նախնական նեղութիւնը: Այսպէս տանուտէրներէն սկըս-
եալ ամէն, բայց ամէն բան, կարծես կը միաբանին կրո զիտուածին հետ զիս ատոնց
զիրկը նետելու, բան մը ուրկից ես պիտի չըլլայի անշուշտ դժգոհացող:

Դէմս, Թօրէատորնին, որուն վրայ իրաւցնէ մանչ-աղջիկի հովեր ու զիտազծութիւն
մը գտնալու վրայ էի հիմա, հակառակ զեռ մազերը թաւիչէ պէտիկին տակը սեղամծ
չըլլալուն եւ երկու կողմերս, աջ ու ձախ, զեղամարմին ու լայնանիստ, բայց միեւ-
նոյն ատեն ճկուն ու թեթեւոտն կայթուհիները, որոնցմէ իսկապէս կանացի ու գրդոող
բան մը կը ծաւալէր ու զիս ինքինքս դուրս կը նետէր: Ցորեկուան ճաշը շատ

հանդարտ, քաղաքավալար ու փոխադարձ շարժումներնիս դիակելու սովորական վերապահութիւնով սկսած, Թօռքանախ ընտիր զինիին մեղսակցութիւնովը, մտերմութիւններու եւ ձեռքի ուժով սեղմումներով բաժանումի մը մէջ վերջացաւ:

Օրը սանկ նանկ իրիկուն եղաւ: Նորէն հայելիին առջեւ անցայ եւ կնկան մը պէս հաճոյք զգացի ցորեկուան արդուզարդէս զիխովին տարրեր կերպով զարդարուելով: Բանուած շապիկ, ադամանդ կոճակներ, թաւիչ բաճկնակ, մատնիներ, ոսկի շղթայներ, ոչինչ կը պակսէր: Սալօն իջայ, ուր բազկաթոռներ ամէն կողմ, սեղաններ, որոնց վրայ լրազիրներու, օտար լրազիրներու, հանդէսներու, երկաթուղիի ու չողենաւի ժամանակացոյցերու, ճամբորդութեան զիրքերու, վէպերու ամբողջ գէզեր կը խառնակուէին ու կը բարձրանային: Վառարանին մէջէն արձակուող անկանոն ճայթիւններ, ժամացոյցին միօրինակ թիքթաքը իրար կը միջարկէին աններդաշնակ բայց ախորժելի կերպով: Երեք օրիորդները հոն էին, տաքէն թուլցած ու մէյմէկ կողմ ընխորժելի կերպով: Երեք օրիորդները հոն էին, տաքէն թուլցած ու մէյմէկ կողմ ընկողմանած: Լուրջ ժպիտով մը բարեւեցինք զիրար եւ ես ալ լրազիր մը առնելով: անտարբերօրէն անիւն մը նստեցայ: Կարդացածնուն խորունկ շահազրգութիւն մը ցուց տալ կը թուէին: Մէկը լրազիր կը կարդար. միւսը Սէրաօի վէպ մը. երրորդը Քուքի ճանապարհորդական բէքլամները կը թղթատէր: Մինչեւ ճաշի ատեն մնացինք հոտ ատանկ, ուսանց բառ մը փոխանակելու եւ երբեմն գաղտուկ նայուած քներ միայն նետելով իրարու: Ձեռքերուս մէջ ճմրթկուող լրազիրի չմրտուկը ջղային վիճակ մը կը մատնէր մէջու:

Սեղանին վրայ, զինին նորէն վառեց երեւակայութիւննիս, մտրակեց արիւննիս եւ օգնեց մեզի մտերմութիւններուն մինչեւ անդիի ծայրը երթալու: Սենեակներնուս վը րայ խօսեցանք: Ցուեցայ որ անկողին մը պակաս ունէին իրենք, երբ ես հատ մը աւելի ունիի եւ սիրով պիտի տախի զայն, հթէ տեղ ունենային իրենց սենեակին մէջ: Բայց զժբաղդաբար չունէին: Երբոր Օրիանթալ ըլլալու իմացան մնծ հետաքրքրութիւն մը ցուցնել սկսան րոլոր խօսածներուս ու պտտմածներուս, եւ հաւասար համակրանչ քով մը շնչառատեցին դեռ Երբէք չի պիտի գիտնամ մէէ ի՞նչ տպաւորութիւն ըրի երեքին վրայ զատ զատ, և ի՞նչ անցաւ իրենց մէջը իմ մասիս, բայց սա յատնի է որ երեքին հետ ալ ժտերմացած, զուարձացած ու նոյն իսկ սիրաբանած ատենս միակ աղջկան մը հանդիպ եղածի տարօրինակ զգայութիւնը կ'ունենայի, առանց որու երեք պիտի չկրնախի տառձ երթու այնախի որչափի գացի, տրուած ըլլալով երկչու ու ամէկոտ բնաւորութիւնու: Եւ յետոյ չէի կրնար ընտրութիւն մը ընել մէջերնին: Երեքն ալ նոյն չափով հակում ցոյց կուտային ինծի եւ կարելի չէր որ կարենայի զատել երեք քոյլեր իրարմէ առանց մէկուն սիրար ցաւցնելու եւ ինքինքիս ահազին զիջում մը ըրած ըլլալու, երբ երեքն ալ ազուոր էին ու այնչափ նման իրարու որ, իմ մասիս, կեանքիս մինչեւ վերջը պիտի չի կրնախի մէկը միւսէն նախամեծար սեպել: Մեղք մը պիտի ըլլար ատ աններելի: Անունս հասկցան զոր իտալերէն ձօվանիի համալատասան գտան եւ շուտով մինութ ածանց մը յարմարցնելով ճայրը, վերածեցին ձօվախան գտան եւ շուտով մինութ ածանց մը յարմարցնելով ճայրը, վերածեցին ձօվախան նինօի՛ որ իր կարգին շատ չանցած, իրար զարնուող զինիի գաւաթներու հետ նինօի մէջ լուծուեցաւ: Ալ անկէ ետքը մէկը նինօ կը կանչէ, միւսը՝ նինօ, ալ ուստի նինօ անուշ խօսք մը կ'ընէ, միւսը մեղրոտ նայուածք մը, անդիինը գրզսիչ ժպիտ մը: Ան անուշ խօսք մը կ'ընէ, միւսը մեղրոտ նայուածք մը, անդիինը գրզսիչ ժպիտ մը: Որո՞ւն պատասխանել: Նինօի ակնկալածէն շատ վեր էին աս պատահած բաները, քանի որ Յովհաննէսին՝ Նինօ ըլլալովը, միամիտ մը ըլլալէ չէի զարդեր: Բայց զէր հոն էր որ հետեւեալ օրը չէ միւս օրը պէտք էի մեկնիլ քաղաքէն եւ այդ՝ այն աստիճան կը նեղեր հոգիս որ, մոռացումի վայրկեանի մը մէջ չի կրցայ չի յայտնել սիրալի ընկերու հիներուս:

— Պէտք չէ՛ որ երթաս, ըսաւ յանկարծ մէջերնուն մէկը լրջօրէն ու հրամայող շեշտով մը:

— Եւ սակայն պէտք է . . . կակազեցի շուարութ ու զարմացած :

— Ի՞նչ որ ալ ըլլայ, կրկնեց երկրորդը, նոյն շեշտով :

— Բայց ո՞վ կ'արգիլէ, պօտացի յանկարծ, ինքզինքէս զուրս ելլալով:

— Ես, առաւ մէկէն, դիմացէս, քիչ մը մանչու նմանողը, միեւնոյն շեշտով, անանկ

որ միշտ միակ աղջկան մը հետ խօսելու տպաւորութիւնս կը շարունակուէր, կ'երկաւ-
րաձգուէր : Աված մնացի: Զեռքս աչքերուս վրայ տարի, վահնալով երազի մը կամ
երեւակայութեան գրգռանքի մը զո՞ն զացած ըլլալէ: Սկսուն խոդալ հիմա :

Բաժնուեցանք իրարմէ, իրենք, ներկայոցում չունենալով այդ առաջին զիշերը ու
ճամբորդութենէն յոզնած ըլլալով քաշուեցան սենեակնին հանգստանալու, ևս թիւ-
աթրո Վերտի պէտք էի երթալ ուր Քորմէն ունէինք այդ զիշերը: Մասնիական կեան,
քի, գնչուհի, սիրոյ, սախանձի, հեշտոտ եղանակներէ կազմուած այդ ներկայացումը,
արդէն Օթերօներուս գրացիութենէն տակն ու վրայ եղած հոգիս կը վառէր եւ յու-
զումէն սարուացող մարմինս վտանգաւոր կացութեան ոը մէջ կը գնէր: Կէս զիշերը
շատ անցած էր երբ սենեակա մտայ: Մուժ էր: Դուռը գոցեցի, կզպեցի ու ելեքտրա-
կան լոյսի կոճակը զարձուցի, գրգռուած կատուի մը պէս յօրանցիլով, ձգուելով,
թրթուալով, թեսերս ոտքերս ենից ընելով միեւնոյն ատեն: Յանկարծ փայլակ ոը
ժայթքեց եւ «եղեւ լոյս»: Ալ երեւակայեցէք, — ես ինքինքս անկարող կզգամ նը-
կարագրելու, — նիսօին յուղումը, սարսափը, խենդութիւնը, երբ տեսու որ իր քովի
պարապ անկողինին վերմակներուն տակէն, պաշտելի գլուխ մը կը ցցուէր զուրս ու
կերկարէր բարձերուն վրայ, աչքերը չոց, հանդարտ ու խորունկ քունի մը մէջ ըն-
կզմած: Այդ օրը, երկրորդ անգամ ըլլալով ձեռքս, քնատ աչքերուս վրայ տարի: Զէի
ոխալած: Թերեւս, խորհեցայ յանկարծ, ան սխալած է եւ իմ սենեակս է եկեր փո-
խանակ իրը երթալու: Քիչ մը յառաջացայ: Յովանդակ եւրոպաի մէջ, պանդոկներու
ու նոյն իսկ տուներուն բոլոր սենեակները, մէջէ մէջ զուռներով հազորդակցութիւն
ունին իրարու հետ, ի հարկին ընտանիքներու վարձուած ատեն բանալու համար: Իմ
եւ Օթերօներուն սենեակներուն մէջտեղի զուռը նախապէս ցոցուած էր անոնց կող-
մէն կզպուելով եւ իմ կողմէն, առջին քանափէտ մը միայն դրուած ըլլալով: Դուռը
բաց էր, ու քանափէն ասդին առնուած: Կամացուկ մը ներսի սենեակը նայուածք մը
նետեցի, կէս մութին մէջէն: Երկու քոյրերը, զատ զատ, հանդիսաորէն, երկու ան-
կողիններուն մէջը մրափելու վրայ էին: Նորէն իմ քովի անկողինիս նայեցայ: Կերե-
ւայ թէ պէլլա Օթէրօն անուշ բաներ մը երազելու վրայ էր եւ հրեշտակի իր անմեղ
գէմքին վրայ, հեշտանքի մեղաւոր ժպիտ մը կը խաղար: Կոճակը նորէն զարձուցի
տեսիւը չի փախցնելու համար ու մութին մէջը հանուեցայ: Կամաց մը սպրդեցայ ու
պառկեցայ, բայց հակառակ սենեակիս մէջ զիշերը հիւր մը ունենալուս, առտուն
երրոր արթնցայ, տեսայ որ անկողինին մէկը, — իմս այս անգամ, — միշտ աւելորդ
էր, պարապ կը մնար ու չաւրուած . . . :

Աւելորդ է ըսել որ, հետեւեալ օրը, ճամբորդութիւնս իրաւցնէ յիտաձգած էի:
Յորեկին քառեակ մեր խմբակը, քաղաքին բոլոր հետաքրքրաշարժ վայրերը այցելեց,
օրը երեք անգամ միասին ճաշելով: Դիշերը զիս ստիպեցին մէկտեղ երթալ ներկայա-
ցումի: Դիտակցութիւնս կորսնցուցած էի եւ ինչ որ ըսէին կամ ընէին կը հնազան-
դէի, խաղալիկ գնդակի մը պէս զոր հաճոյք կզգային կարծես իրարու նետելով: Ներ-
կայացումին յաջողութիւնը, հասարակութեան խանդավառութիւնը որ՝ ծայրայեղու-
թեան կը յանդէր: չէ որ պիտի նկարագրեմ հիմա: Բայց սաչափ ըսեմ որ, երբոր զուրս
ելանք եւ Օթերօները կառք պիտի մտնային, դրանը առջին զիզուած ժողովուրդը
համակրանքի ցոյցերու մէջ կուզէր ձիերը քաշել ու կառքը քաշել, երբ իմ երեւոյթու-
ստարական սեղանաւորի մը կրկնապէս ճոխ արդուզարդով ու մուշտակաւոր լայն վե-

ՌՈՒՍԵԼԱԲՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՆՈՐ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՆԵՐԸ

ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՐՏՈՒԹԻՒՆ

Մէկ քանի չափաթէ ի վեր Պատերազմի գաշտէն հասած ոչ մարտաշունչ լուրերէն վերջ, այս շաբթուան հեռագիրները, թէ՛ Բեղերսպուրիէն եւ թէ՛ Թոքիոյէն կը հաստատեն թէ ծաբոնցիները մեծ յաղթութիւն մը տարած են Եալուի վրայ. ըստ ոռուական պաշտօնական տեղեկագրի 800 ոռու զինուորներ սպաննուած եւ 28 թնդանօթ կորսուած են:

Ի սուրբեւ կ'ամիսինք Եալուի ճակատամարտին եւ յարակից կոիւներուն մասին Պոլիս հասած հեռագիրները. —

ԲԵԴՐՄՍՊՈՒԹԻՒԿ, 1 Մայիս, (Պաշտօնական). — Մայիս 1ին, առառուան ժամը 4ին ճարտանական մարտանաւերը բռուն կրակ մը սկսան թիւրէնչէնի եւ Յոթիէնթիւնձի ոռուական դիրքերուն դէմ: Ճաբոնցի զօրքերուն եւ թնդանօթներուն թիւր մերինչն աւելի էր: Իրենց արձակած կրակը մեծ կորուստներ պատճառած ըլլալով մեր զօրքերուն, Զօր. Սասուլիչ հարկագրուեցաւ խոստովանիլ թէ անօգուտ է շարունակել թիւրէնչէնի դիրքին պաշտպանութիւնը, եւ հետեւարար զօրքերուն հրաման տուաւետ քաշուիլ: Հեռագիրը զրկուած վայրկեանին ոռու զօրքերը թիւրէնչէնէն կը քաշուէն բարեկարգ կերպով: Երկրորդ զիրքին վրայ, Յոթիէնթիւնձի մէջ ճակատամարտը կը շարունակուի:

ԹՈՒԹԻՕ. — Ռիւթէր կը ծանուցանէ թէ Կայս. անձնապահ զօրաբաժինը, ինչպէս նաև ճարտանական առաջին բանակին երկրորդ զօրաբաժինը երէկ իրիկուն անցան Եալու գետը, Վիժուի մօտէն: Դիշերը կողմնակի շարժում մը ըրին Ռուսերուն ձախ թիւնին վրայ, եւ այս առառ արշալոյսին սկսան յարձակումը, որուն մասնակցեցան գետին ձախ կողմը հաստատուած ճարտանական բոլոր մարտկոցները, ինչպէս նաև թնդանօթակիրներու տորմզիկ մը: Ճաբոնցիները կը յուսան պարտութեան մատնել Ռուսերը: Այսօր զրաւեցին Քիւրէնցին, որ Եալուի աջ եղերքի ոռուական դիրքին բանալին կը նկատուի: Կը կարծուի թէ Ռուսերը Ֆէնքսանչէնկ պիտի քաշուին:

ԲԵԴՐՄՍՊՈՒԹԻՒԿ. — Ծովակալ Ալէքսանդր հեռագրով մը կ'ըսէ. — Սպրիլ 29ին զիւշերը Ռւսուրի ծոցին մէջ, Սքատորլէվուքի փարոսին մօտ չորս թշնամի թորփիլանաւեր երեւցան, որոնք շատ չանցած, ծովուն բացերը քաշուեցան նորէն: Առառուն ժամը 7ը 20 անցած Սաքօլտ կղզիէն լուր տրուեցաւ թէ ճարտանական 10 յածաւորակներ եւ 6 թորփիլանաւեր կուգային հարաւէն: Ճաբոնական այս նաւաբաժինը նախ Ռւսուրի ծոցը ուղղուեցաւ, առանց ծովեղերքի թնդանօթներուն հասոցութեան շրջանակին մէջ մտնելու, յետոյ ժամը 10ին ատենները շրջան մը ըրաւ եւ անյայտ եղաւ դէպի հարաւ, թանձր մշուշի մը մէջէն:

ԹՈՒԹԻՕ. — Ճաբոնական Քինչիան Մարտ փոխադրանաւին ընկլմելուն առթիւ հարաւակուած պաշտօնական տեղեկագիրը կ'ըսէ: թէ՛ չոզենաւին մէջ զտնուող զինուորները իրենց սպաններուն հրամանին հնազանդելով, մերժեցին անձնատուր ըլլալ: Այն ատեն Ռուսերը երկու թորփի արձակեցին, որոնցմէ մէկը երկուքի բաժնեց փոխադրանաւը: Զինուորները հարուածներ փոխանակեցին թշնամիին հետ. այս կոիւն մէջ ճաբոնցի սպաններէն եւ զինուորներէն շատերը սպաննուեցան 45 ենթասպաններ եւ

զինուորներ, ինչպէս նաև 9 քաղաքացիներ յաջողեցան փախչիլ երկու նաւակներով եւ ապրիլ 27ին Շիմրօ հասան։ Իրենցմէ երկու քը թեթեւապէս եւ մէկը ծանրապէս միրաւորուած են։ Յարձակման ատեն փոխադրանաւին մէջ կը գտնուէին 9 սպայ, 73 զինուոր եւ երկու թարգման։ Կ'երեւայ թէ մնացածները դերի բռնուած են։

ԲԵԴԵՐՍՊՈՒԽԿ. 2 Մայիս.—Զօր. Քուրորաթքինի վերջին տեղեկագիրը կ'ըսէ թէ եալուի գրայ տեղի ունեցած ճակատամարտներուն մէջ Ռուսերը յաղթուեցան եւ հարկադրուեցան Ֆէնկ Հուանկ Չէնկ՝ քաշոյիլ, Անթունկ քաղաքը կրակի տալէ վերջը։ Ռուսերը 28 մնդանօթ կորսնցուցին։ 800 զինուոր սպաննուեցաւ։ Ճարոնցիներէն 700 հոգի սպաննուեցան կամ վիրաւորուեցան։ Ճարոնցիները կը շարունակեն անցնիլ գետը։ Քուրօրաթքին չուշեր լուրջ ընդդիմութիւն մը ընել Ճարոնցիներուն Եալուն անցնելուն, իր ծրագիրն է Ճարոնցիները հեռացնել իրենց գործողութեանց եւ պարհաւորման կեզրոնէն։ Մանչուրիա քաշելով զանոնք։

ԹՈՔԻԾՕ. — (Ըի. թէրի հեռագիր)։ — Հինգ օրուան ճակատամարտէ մը վերջը ճարոնական առաջին բանակը՝ հրամանատարութեամբ զօրավար Քուրօրքիի անցաւ Եալու գետը Հետեւակագօրքը Քիուլիէնէնկէն վանեց Ռուսերը, անոնց ձախ կողմը զառնալով եւ իրենց զիրքը թողելու ստիպելով զանոնք։ Ճարոնցիներուն հիմակուան դիրքը շատ զօրաւոր է, Գետէն անցնելու պատրաստութիւնները անցած երեքշաբթիէն սկսան։ Այդ օրը, ինչպէս նաև չորեքշաբթի եւ հինգշաբթի Ռուսերը շարունակ կրակ ըրին։ Ուրբաթ օրը Ռուսերը ոմբակոծեցին Վիժուն։ Այն ատեն Ճարոնցիները Վիժուի հարաւային կողմէն անցան գետը, նաւակամուրջներու վրայէն։ Այս գործութիւնը սկսան շարաթ առտու ժամը 3ին եւ վերջացուցին իրիկուան ժամը 6ին։ Կիրակի առտու Ճարոնի հետեւակագօրքերը յարձակումով զրաւեցին Ռուսերուն ըլունած ըլուրները, ետ մզելով անոնց հակառակ յարձակումները Վիժուի մօտ եւ շրջականները Ճարոնցիներէն։ Զ հոգի սպաննուեցան եւ 50 հոգի վիրաւորուեցան։

ԲԵԴԵՐՍՊՈՒԽԿ. — Պալմիիկի տորմիէն Օրիկ ուսւ զրահաւորը, որ մօտերս աւարտելով Մայր. Արեւելք պիտի երթար, ընկղմեցաւ Նէվայի մէջ։ Զայն ջուրին երեսը հանելու գործը խիստ դժուար ըլլալով, Քրոնչթատի եկրմաք սառնաբեկ շոգենաւն ալ պիտի մասնակցի։

ԲԱՐԻԶ, 3 Մայիս. — Բեղերսպուրէն կը հեռագրեն թէ Եալուի ճակատամարտներուն վրայ պաշտօնական մանրամասնութիւն չկայ դեռ։ Սակայն զրոյց կը պտտի թէ ուռւսական կորուստները 2000ի կը հաւնին։ Եալուի գետաբերանը տեղի ունեցած ճակատամարտին մէջ երկու ոռու զօրավար եւ 20 սպայ վիրաւորուեցան։ Ճարոնցիները բազմաթիւ Ռուսեր գերի բռնեցին եւ 28 թնդանօթ գրաւեցին։ Ճարոնցիները մինչեւ կուրծքերնին ջուրը մտան, զետէն անցնելու համար։ Կիրակի օրը Ճարոնցիները խիստ բռնուն կրակ մը սկսան ուռսական զիրքերուն դէմ, Ռուսերը ստիպուեցան թողուլ այդ դիրքերը զորս զրաւեցին Ճարոնցիները։

Այս հինգշաբթի Գատըգիւղի Ս. Թագաւոր եկեղեցւոյն մէջ տեղի ունեցաւ յուղարկաւորութիւնը Տիկին Մարիամ Մ. Մանուկեանի, կողակից հանգուցեալ Մանուկէֆ. Մանուկեանի եւ մայր Միհրան էֆ. Մանուկեանի եւ Արմենակ էֆ. Մանուկեանի։ Հանգուցեալը բարի տիկնոջ ամէն յատկութիւններով օժտուած, նաև սրտագին բարեկամը սղան էր աղքատին եւ կարօտին, որոնց համար իր օգնութիւնները կ'ուզէր որ միշտ ծածուկ մնար։ Մանուկեան ընտանիքին հետ, որ յանձին Տիկին Մարիամ Մանուկեանի սիրասուն մայր մը եւ մեծ մայր մը կրոսնցուց, շատ մը աղքատներ ալ կը սպան իր մահը, որոնք իրենց շուարումին մէջ հանգուցելոյն ձեռքը միշտ երկնցած կը գտնէին։ Կյարագրութիւնս կը փութայ իր ջերմ ցաւակցութիւնները յայտնել Մանուկեան գերգաստանին, իր գառն կորուստին համար։